

Ան այսպիսի մի թատրոնական գործիչի յօրեկանն է կատարուել Թիֆլիսում արժանա-
վայել կերպով :

ՇԻՐՎԱՆՁԱԿԷ

1907 թ. գեկտեմբերի 20

Պարիզ :




ՀԱՅ ԷԶԵՐ



Էջմիածնայ միաբանն եւ ծանօթ բանասէր Մեքարայ Վ. Տէր-Մովսէսեանց, որ տարիներէ ի վեր կը պատրաստէ հայ ձեռագիրներու ընդհա-
նուր ցուցակ մը, համեցաւ ձեռագրանկարչական արուեստի իբ ճոխ հաւաքածուէն յմտջ մը մեկ-
նաբանող յօդուածով մը այլ Անանիիսին : Այդ նմուշը մին է նախնեացմէ մեզի մնացած ամե-
նէն չանկեան ստեղծմաններէն՝ թէ՛ գեղարուես-
տական եւ թէ՛ ազգային տեսակէտով, իբր ար-
ուեստի գործ, շատ սիրուն կտոր մըն է, նկարին ընդհանուր շարագրութիւնը, անձնատրութեանց
խմբաւորու մը, կեցուածքներուն ու զգեստներուն
գծագրութիւնը, եւ ամբողջութեան մէջ ցոյա-
ցող երկնզած ու փափուկ շտորը, կը յայտնեն
քնքռւչ փոխիթիթի սաղանդ մը. Յիսուսին
զեմբը, ճգնաւորական հզօր ու ջղուտ գծերով,
խորին արտայայտութեամբ, մասնաւորապէս ու-
շագրու է. գմայլելի է արքայական ընտանիքին
բոլոր անդամներուն բարեպաշտական միափու
ու մաքուր նայուածքներուն վերաբարձու մը
դէպ ի երկնաւոր տեսիլը որ իրենց վրայ կը
ձեռագրակէ : Իսկ ազգային պատմութեան տե-
սակէտով, գործը մեծապէս հետաքրքրական է,
որովհետեւ վաւերական դիմանկար մը կուտայ
մեր հին թագաւորներէն միոյնն է իբ ընտանի-
քին, ինչպէս եւ որոշ գաղափար մը Ռուբին-
եանց արքայական զգեստներուն :

Արտանց կը ցանկանք որ Մեքարայ վարդա-
պետ միջոց ունենար չուտով սկսելու հրատա-
րակութիւնը իբ այս կարեւոր եւ բազմօգուտ
գործին :



ԿԻՈՒՆ ԹԱԳՈՒՅՈՒ
ԱԿԵՏԱՐԱՆԸ

Յունիս ամբց սկսած՝ անս վեցերորդ ա-
միսն է Թուրքիայի վանքերում ու եկեղեցիներ-
ում եւ Եւրոպայի մասնադարաններում որո-
նում եւ ցուցակագրում եմ հայերէն ձեռագրեր :

Այդքան ժամանակամիջոցում իմ ձեռքով ան-
ցան ոչ պակաս քան 6400 օրինակ ըր նախ-
նիքների ինքնագիր վաւերագրեր, որոնց հաս-
գոյնը հասունում է մինչեւ փրկչական ութ-իննեւ-
բորդ զարբ. նորագոյնը մինչեւ տասնեկինեւ-
բորդը : Այդ վաւերագրերն են որ անխորախ
պատմում եւ պատկերացնում են հայկական
պատմական անցեալը, նոքա են արոնց միջոցաւ
հնարարութ. ու, ուշագիւր հետախուզողի համար,
քայլ առ քայլ հետեւելով, վերականգնել մեր
քաղաքակրթութեան պատմութեան մտացում
էջերը :

Ձեռագրի նիւթը՝ մագաղաթ թէ թուղթ,
նիւթի կոպտութիւնն ու նրբութիւնը, ձեռագրի
գիրը թէ իւր փոխանցումներով՝ երկարագրից-
բարձր-ձօսոր եւ շղագիր եւ թէ գրութեան ար-
ուեստի նուազ կամ գերազանց նրբութեամբ,
մասնաւոր ձեռագրի մանրակարգութիւն կող-
ուած արուեստը, չափազանց ուշադրու են,
եբր այդ բոլորը ծառայեցնում էք չափելու եւ
ճանաչելու ազգային նաեւ քաղաքական կենսից
ամենատարբեր վիճակները :

Այդքան բազմաթիւ ձեռագրեր մէջ լուս-
կան շատ են արդէն յայտնի գրուածքների աւելի
ընտիր քննարկի եւ հազուադեպ օրինակներ, բայց
ընդհանրապէս նոր կամ անծանօթ գրուածքներ
եւ կորած հեղինակների երկեր չգտնուեցին :
Յասակապէս մեծ հետաքրքրութեամբ եւ լարուած
ուշադրութեամբ քննեցի Նրուսաղէմի ար. Յա-
կոբայ վանքի նորաստ ժողովածուն, յուսալով
որ տարիներէ ի վեր անվտանգ եւ մասնազե-
տներին համարեա թէ՛ մասնաւոր ձեռագրա-
րանը կարող է պարունակել մեծ նորութիւններ
Սակայն, եթէ նորութիւնների ակնկալու-
թեան յոյսը չարգարացու, այդ ժողովածուի
արժէքը աստիճանաբար է իւր սուր գրքի լուս-
գոյն օրինակներով եւ մասնաւոր մանրակար-
չական արուեստի ամենանշանակաւոր նմուշնե-
րով : Այդ բանում ժողովածուն դերազանց է
նախ իսկ էջմիածնի գրադարանին :

Այչքի անցը՝ մերս բոլոր ու՝ հնադարան-
ները, որոնցից ամենահարուստը Եւրոպի
Այլն գրատունն է իւր 320 օրինակով, Նրուսա-
ղէմի հետ համեմատուել չեն կարող :

Յարմար առիթ թողնելով ժողովածուների
առանձնական նկարագրութիւնը, կանխեմք հրա-
տարակել առ այժմ մի նմուշ հայկական մաս-
րանկարչութեան, որ նաեւ պատմական մեծ
կարեւորութիւն ունի : Դա Հեթմումի որդի Լ. Ե-
ւ. ու թ ա գ աւ ո թ ի, նրա՛մ հետը կ ե ու ու թ
ա գ ու լ ու եւ սոցա հինց գուսակների պատ-
կերն է : Այդ նկարը՝ փայլուն ներկերով եւ ու-
կնով դարձարուն, յուսանկարչական վերաբոր-
րութեամբ հապազանց նուազ տպատրութիւն է
թողնում քննարկ համեմատութեամբ :

Պատկերի յուսանկարը մենք նկարեցինք մի
մագաղաթեայ Աւետարանից, որ գրել է տուել
Լուծին ամուսին Կեռան թագուհին ԶԻԱ—1273
թուականին ամենադեղեցիկ բոլորագրող : Ամ-
բողջ ձեռագիրը մեծ իննամբով ճոխապէս զար-